

նութիւնը թէ՛ իմ նպատակն զէմ եւ թէ՛ նոյն իոյ թարգմանած երգերուս հեղինակներուն զէմ :

Իմ բուն նպատակս էր—կը կրկնեմ—համոզել եւ րոպական ամենէն նրբածաշակ գեղագետները՝ թէ հայկական «Ինքնուրոյն» բանաստեղծութիւն մը կայ, եւ թէ այդ ինքնուրոյն բանաստեղծութիւնը ունի բարձր գեղեցկութիւններ • այն անկեղծ ու փաղաքական կարծիքները զոր յայտնեցին շատ հեղինակաւոր եւ րոպացի գեղագետներ . որոնք թէ՛ ինքզինքնին խորապէս հրապուրուած զգացին այդ բանաստեղծութեանց ձեւական գեղեցկութիւնէն եւ թէ՛ անոնց մէջ զուան մինչեւ ցարդ ծանօթ արեւելեան բանաստեղծութիւններէն տարբեր , ինքնուրոյն , հայազրոյժմ նկարագիր մը, կը խրախուսեն զիս մտածելու թէ ճիշդ զոր թափած եմ բոլորովին ձախողած է : Գարով այն կարծիքին զոր պիտի յայտնէին մեր Երանելի աշուղները (եթէ յառնէին իրենց դարաւոր քունէն ու հրաշքով մը յանկարծ Ֆրանսերէն հասկնալով կարդային թարգմանութիւններս), այդ կարծիքէն բնաւ վախ չունիմ . ինծի կը թուի թէ անոնք պիտի օրհնէին զիս :

ԱՐՇԱԿ ՉՕՊԱՆԵԱՆ

ՂԱՅ ԷԶԵՐ

Սեր հին աշուղներու բանաստեղծութեանց մէջ, կնոջ գեղեցկութիւնն ու սիրոյ զարցրութիւնը երգող էջերը անթիւ են • կան ալ սակայն անոնց մէջ կտորներ, բարեբախտաբար շատ սակաւաթիւ , ուր գեղեցիկ սերը շարաչար կը դատափետուի ու կը զարկածուի • առնք, կրօնականներէ գրուած , կը թարգմանեն այն անմարդկային ու աղեղ կնասնցութիւնը զոր քրիստոնեայ զգնաւորական միտքը յղացած է • այսօր կը հրատարակենք այդ տեսակ երգերէ երկուքը մին անձանօթ հեղինակէ մը՝ (թէպէտեւ «չար կանանց զէմ» մասնաւորապէս , բայց կը զղացուի որ առև-

լութիւնը կը տարածուի ամբողջ կնութեան վրայ), միւսը, Տէր Յովհաննէսէ (հաւանականաբար Յովհաննէս Թլիւրանցիէն), կնաստաց եւ կնապայտ միանգամայն՝ ըստ որում կինը կին կը մնայ եւ կամ կը զարդի կնութիւնէ՝ արբուհի կամ Աստուածածին դառնալու համար :

ՏԱՂ ՎԱՍՆ ՉՍՐ ԿԱՆԱՆՏ

Է՛ մարդ, աղօթք արա՛ յերակ ,
Որ այլ չգայ քեզ փաթերակ .
Չար կինն դեւ է հակառակ ,
Կամէր շինել զքեզ խայտառակ :

Է՛ մարդ, դու մի՛ վառեր կրակ ,
Յօտար երկիր լինար առակ ,
Թէ դու շահնուս մեղաց ճարակ ,
Բարեաց լինիս դու օրինակ :

Է՛ մարդ, դու կա՛ց ի պատու իրան ,
Կինն է քարբի օձի նման .
Ոյլ որ հայի, խոցէ մահուան ,
Դիւեաց շինէ ասպնջական :

Է՛ մարդ, դու իմ խրատոյս լըտէ՛ ,
Ի շար կնոյէ ըզքեզ պահէ՛ ,
Լաւ որ թէ օձն ըզքեզ խայթէ ,
Պան թէ շար կին զքեզ համբուրէ :

Է՛ մարդ, լսէ՛ մի՛ լինիր խեւ .
Լկտի կանանց մի՛ տար թարեւ .
Կինըն կոչէ զքեզ իւր արեւ ,
Յետոյ շինէ գերեւըդ սեւ :

Է՛ մարդ, տեսեր զգեւըն պոռնիկ .
Կամի շինել զքեզ խըզը իկ ,
Նայ դու եղար քաջամարտիկ ,
Դիւըն հերձի որպէս ըլտիկ :

Է՛ մարդ, պատրաստ կա՛ց եւ արթուն ,
Կինն է դազան կատաղի շուն •
Թէ զքեզ տանի ճետ իւր ի տուն ,
Նա կու կապէ մօտ յեւր կատուն :

Է՛ մարդ, աղւոր զայլերը բաց ,
Կին՛ լեզբի՛ մոխրով խառնած •

Որ թէ զակոսան գէմ քեզ իբաց ,
Հայուէ՛ թէ շուան ըզքեզ իխած :

Է՛ մարդ, լսէ՛ եւ մի՛ խարիր,
Կինն է թարախ, պարկով մոխիր,
Խիստ աշտեղի, գարշ եւ զազեր.
Թէ խելք ունիս՝ ի գատ կացի՛ր :

է՛ մարդ, յըսէ՛ եւ մի՛ խարիր ,
Կրկին կենօք փառաւորիս .
Թէ վայրապար զքանս համարիս,
Ի հուրն երթաս՝ անչէ՞ջ այրիս :
Ս. Ղազարու վանք. ձեռագիր Թ. 4339

ՏԱՂ ՏէՐ ՅՈՎԱՆԷՍԻ

Օրհնեալ անուն արարչին,
Որ ի կողէն ստեղծեալ է կին՝
Ոչ կողն ծուծ(1) , երթա՛յր,
Ոչ կինն ուղեղ որ խելք բերէ :

Թէ օճն ի կինն քաղցրախօսէ,
Նա ի դրախտէն շում արտաքսէ .
Կինն քանօք զԱզատ խարէ,
Աստուած փրկէ կնկան շառէ :

Կինն զԴաւիթ արքայն պղծէ ,
ՋՍողոմոնն ապականէ ,
ՋՍուրբ Յովհաննէան զլխասէ,
Աստուած փրկէ կնկան շառէ (2)

Կյնն ղեղրարքըն խոտնակէ,
Ջրածնելու ճարն ի մէջ ձըգէ,
Ջիւր խօսքն ասէ , այլոջ չլսէ .
Աստուած փրկէ կնկան շառէ :

Կինն զմանուկն ի փորն անցնէ ,
Ջմեծն սրով ապաննել կարէ .
Ջայրըն դեղէ , զեբզ գէշ զուղէ,
Աստուած փրկէ կնկայ շառէ :

Կինն ուրանայ զիւր հայրն ու զմայրն ,
Ու զանդրանիկ որդին ձըգէ,
Լուծէ զօրէնքն ու զմեղքն ուղէ .
Աստուած փրկէ կնկան շառէ :

Կինն զսատանայի կերպ մտանէ ,
Ջգիւսկանն ի մօտ ժողվէ,
Գան զսատանայ եւ ա՛յլ պիղծ է .
Աստուած փրկէ կնկան շառէ :

Կինն ոչ պշկայ յԱրեւորոյց,
Ոչ ի Թրքէ՛ ո՛չ ի Ջառէ .
Ջով որ սիրէ (1) , հուսաքն այն է՝
Աստուած փրկէ կնկան շառէ :

Թէ գայ կանգնի կինն ի ղիմացդ .
Ջպոկընեբն շարմըղէ ,
Այն ամէնն մանկան չար է .
Աստուած փրկէ կնկան շառէ :

Եթէ երզնու կինն ի ղիմացդ
Թէ՛ զԲեղ համար մա՛ն ինձ արե՛ս,
Մի հուստար , թ՛ի կողուէն է(1).
Աստուած փրկէ կնկան շառէ :

Կինն զմանկան արիւն ծծէ,
Ջմիսն ու սոկորն կըըտէ ,
Գան զլուսն զամէն մարդ խածատէ .
Աստուած փրկէ կնկան շառէ :

Կինըն տանար է Աստուծոյ,
ՋԱստուածութիւնն յինքըն կըըտէ ,
Մարմին տոնու ի սուրբ կուսէ,
Ու սուրբ ծնանի ի կընողէ :

Կինն ողորմած է ու գթած,
Կ՛ստնն ի սուրբ կուսանք նման է .
Ապա թէ չար ու չար գարծէ,
Աստուած փրկէ կնկան շառէ :

Տէր Յովաննէան ի կնկանէ
Շատ էր խմեր զսօստու ասուան .
Երթայ հողին ի հուրն այրի,
Այլ փախչելու ճարակ չկայ :

Ս. Ղազարու վանք. ձեռագիր Թ. 556

(1) Ձեռագրին մէջ «կնոջ կոծուծ լուսն» ,
(2) Ձեռագրին մէջ «Շեռէ» :

(1) Ձեռագրին մէջ «տիրէ» :
(2) Ձեռագրին մէջ «եթէ հող է» :

Այս միեւնոյն բանաւտեղծութիւնը կրգրու-
նուի Պ. Կոստանեանցի «Միջնադարեան Հայոց
տաղեր եւ ոտանաւորներ» ժողովածուին Գ,
պրտագին մէջ, բաւական տարբեր ձեւով, եւ ա-
ւելորդ ու սլակա տուններով: Անոր հետ բաղ-
դատելով, վենետիկ ձեռագրէն մեր քաղած
տաղին մէկ քանի բառերը ուղղեցինք: Պ
Կոստանեանցի օրինակը այստեղ ամբողջաւ-
թեամբ կ'արտասուենք, ցոյց տալու համար թէ
այլ հին բանաստեղծութիւնները ո՛րքսն
այլական ձեւերով մեզի կը հասնին. այս ո-
տանաւորին — ինչպէս բոլոր այսպիսի քեր-
թուածներու — վերջնական ձե. սլ հրատարու
կու՛մը կ'ընդիւր պիտի ըլլայ այն ատեն միայն
կրբ բարձր ձեռագիրներու մէջ տնոնց այլ եւ
այլ օրինակները իրարու հետ բաղդատելով
յիակատար եւ ուղղուած խմբագրութիւն մ'ը-
նելը հնարաւոր պիտի գտնայ:

Ի ՎԵՐԱՅ ԱՆԶԳԱՄ ԿԱՅԱՆՑ

— — —

Օրհնեալ անուն անմահ բանին
Որ ի կողմն ստեղծեալ է կին.
Ոչ կողմն ծուծ ունի, եղբա՛րք,
Ոչ կինն ուղեղ որ խեղճ բերէ:

Կինն ի յայոց քաղցրախօս է,
ԶԱղամ գրախտէն շուտ արտաքսէ.
Կինն ստանաին ընկեր է.
Աստուած փրկէ կնկան շառէ:

Կինն զԴաւիթ արքայն պղծ է,
Ու զՍողոմոնն ապականէ,
ԶՍուրբն Յովհաննէս զլխատէ,
Աստուած փրկէ կնկան շառէ:

Կին չգանի Արեւորոցոյ:
Ոչ ի Զնոէ, ոչ ի Թուրքէ.
Զով որ սիրէ, հաւատն այն է.
Աստուած փրկէ կնկան շառէ:

Կինն զեղբարքն խաւաւկէ,
Զլիւ ու կոխն ի մէջ ձրդէ,
Զխր խօսքն սսէ, այոց լսէ.
Աստուած փրկէ կնկան շառէ:

Կինն զգեղեցկատիպն Յովակփ
Ասնէ իւրանն որցի անէ:

Յետոյ զսիրուն չար սերմանէ,
Աստուած փրկէ կնկան շառէ:

Կինն զամենուկն ապականէ,
Այլ ի գառնայ Լորա՛յր ձէնէ.
Սիրան երբ սիրէ, զհաւասն ատէ.
Աստուած փրկէ կնկան շառէ:

Կինն զաչքն ու զունքն դիդէ.
Ու զԿերսին կարմիր քոն.
Զոր հայ ազգիւս բակի պարտ չէ.
Աստուած փրկէ կնկան շառէ:

Կինն օրինաց հակառակ է.
Յեկեղեցին երրոր մտնէ,
Ու Եստրան մտիկ չընէ.
Աստուած փրկէ կնկան շառէ:

Կինն թ'այսօր ապաշխարէ,
Վաղն քանց գեւ ու այլ գէշ է.
Աչքն արտասուէ, սիրան արատ է.
Աստուած փրկէ կնկան շառէ:

Կինն երդնու, երգմամբ ճայթէ,
«Քեզի համար ինձ մա՛հ տիրէ».
Մի հաւասար, ի՛ր ի կողուն է.
Աստուած փրկէ կնկան շառէ:

Կինն որ զթած է եւ քարի.
Ի սուրբ կուսանս նմանի.
Ապա թէ չար եւ անյարձ է,
Դիւաց լինի ինքն տեղի:

Յովաննէսն ի կնկանէ
Շատ է խմեր տօսօքսնէ.
Անչափ սխտովն յես գրղրուէ,
Աստուած փրկէ կնկան շառէ:

